

պիտի մային, որպէս զի ամէն ժամ մէս կը կարենար հոն ապաստանիլ:

Քաղաքական, պե-  
տական ու կրօնա-  
կան հաւասարու-  
թեան կոփեներու միջոց, տրիբունները  
կազմակերպեցին նոր ժողով մը, որ էր  
ժողով ըստ ցեղից, և կը գումարուէր ֆո-  
րումի մէջ՝ առանց կրօնական արարողու-  
թեան: Հոն կը քոչարկէին ըստ ցեղերու,  
և որոշողութիւնը կը կոչուէր վճիս ուամ-  
կին: ի սկզբան՝ ցուէարդուած օրէնքնե-  
րը պարտաւորիչ էին միայն ուամկին, բայց  
վերջերը պարտաւորիչ դարձան անոնց  
նաև պատրիկներուն: Այն ատեն Հռոմի  
մէջ՝ փոխանակ երկուցի՝ մէկ ժողովուրդ  
միայն եղաւ: Այլ ևս պատրիկ ու ուամկի  
կողոյթիւն չունեցան, այլ միայն հա-  
րուստներ ու աղքատներ: Օրէնքին առջև  
ամէնքը հաւասարեցան:

Այս գործիւնը յառաջ  
նոր ԱԶԵԽՈՒԱ-  
ՐԵԲՐԱՆ նոր ազնուակա-  
ԿԱՆՈՒԹԻՒՆ նութիւն մը: Որովհետեւ  
բոլոր Հռոմայեցից իրա-  
ւունց ունէին պատրիներու բարձրանալ:  
Ծերակուտի անդամներն այլ ևս մինակ  
պատրիկներէն չառնուեցան, այլ առանց  
ծագման խորութեան՝ պաշտօնէն եղած  
ատենակալներէն ալ: Այս ազնուականու-  
թիւնը հինհի նման կրօնական նկարագիր  
չունեցաւ իր անդամները պահեցին Հայ-  
րեր (Patiens) պատուանունը, բայց իրենց  
իշխանութիւնը ու աստիճանը ուկ բազա-  
րական էին: Հասարակապետութեան ա-  
նունը՝ արուած Հռոմի կառավարութեան՝  
գէթ ժամանակի մը համար և ըստ երեսյ-  
թիւն, կը համապատասխանէ արդի մեր  
ըմբռնած հասարակապետական ձեին:

Այս ժամանակաւոր ա-  
ռերակութեան տենակալներուն ցով՝ կը  
բազմէր մնայուն կերպով  
Ծերակոյտը, ընտրուած 300 անդամներէ,  
չին ժամանակները Ծերակոյտ «Բազա-

ւորին ժողով» էր, իսկ Հասարակապե-  
տութեան ժամանակ եղաւ հիւպատոսնե-  
րու ժողովը: Հիւպատոսն ուզած ատեն  
կը գումարէր զայն ու անոր կարծիքը կը  
հարցնէր: Ծերակոյտն ո՛ւ է անկախ իշ-  
խանութիւն չունէր, և ոչ իսկ գումարուե-  
լու իրաւունք: Բայց որովհետեւ նա կազ-  
մուած էր նախկին ատենակալներէն ու  
ազնուազարմ ընտանիքներու պետերէն,  
հիւպատոսներն ընդհանրապէս բոլոր կա-  
րուոր գործերու մասին անոր խորհուրդին  
կը դիմէին, որ կը կոչուէր «Խորհրդակ-  
ցութիւն ծերակուտին» (senatus con-  
sultum): Կամաց կամաց կառավարու-  
թեան զեկին անցաւ Ծերակուտին ձեռքը:  
Նա իր վճիռներով կը վարէր Հասարա-  
կապետութեան մատակարարութիւնն ու  
արտաքին դիւանագիտութիւնը: Այս վե-  
րին աստիճանի պատուաւոր մարմնըն ցոյց  
տուաւ իր բազարականութեան մէջ մեծ  
արժանապատութիւնն ու մեծ յարատեռ-  
թիւն: Հոգու իր Ծերակուտին կը պար-  
ափ մեծ մասմբ իր յաղթութիւններն ու  
մեծութիւնը:

Ճար.

Հ. Ա. ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆ



ԱՅԼ ԵՒ ԱՅԼ Ք



Զ Օ Ր Ա Բ Ա Ն Ա Կ Ն Ե Ր Ա Ի

ՀԱՂԱՐԴԱԿՑՈՒԹԵԱԸՆ ԿԵՐՊԵՐ



ՕԴԱՎԱՐԻԿ ԳԱԼԻՆԳԵՐԻ. — Անցեալ զա-  
րու պատերազմներու ատեն օգապարիկ  
գուները բաւական կարևոր զերեր կը կա-  
տարէին զննողութեանց և թղթակցութեանց  
նկատմամբ: Ողէ աւելի թեթևնալու այդ  
զրութիւնը այժմ գրեթէ լցուած է, սա-  
կայն զեն տեղ տեղ կը գործածեն զազատ  
կամ կալանաւոր օգապարիկներ: Ազատ  
օգապարիկները զաշտային պատերազմնե-  
րու ատեն կը ծառայեն: Քէտը կարող է

10 հազարամենդր ճառագայթի շրջանակ մը տեսնել և անցուղարձը հեռախօսով կամ տեսողական նշաններով հաղորդել զրապետին: Բազմաթիւ տարբեր ինչպէս են հով, լոյս, ամպ, և այլն արգելք կ'ըլլան կանոնաւոր և յարատես գործելուն:

Կալանաւոր օդապարիկներ ամրութեանց և սահմանազլուկներու ու նաև ապամանակատներու վրայ կանոնաւոր վիրելքներով ըստ բաւականի զոհացուցիչ ծառայութիւններու կը մատուցանեն: Խնչպէս 1916ի Բազմավէպի էջերու մէջ նկարագրած ենք՝ այժմեան կալանաւոր օդապարիկները զընդամենք չեն՝ այլ գլանձն և կը կոչուին վիշապագուեղ (Draken-ballon).

Այսպիսի գոնդերու ուռեցման համար ջրածին կամ լուսաւորութեան կազ կը գործածեն: Գունդին ծաւալը 250էն մինչև 2000 խորանարդ մեղմ կրնայ ըլլալ, առ կախ մակոյիկին մէջ 25ն և հոգի կրնան բազմիւ: Մյու գոնդերը օդոյ մէջ 800 մեղրէ աւելի վեր չէ կարելի բարձրացընել, և այն՝ երկվայրկներ մը մէջ 8 մեղրէ աւելի պէտք չէ ըլլայ թամբի հոսանքը:

ՈՒՂՂԵԼԻ ՕԴԱԿՆԱԽԵՐ. — Զանազան տիպարներու պատկանողներ օդանաւորը կարելի է հետեւեալ երեք դասակարգութեանց բաժնել.

Ա. Ճկուն ուղղելիներ, ասոնց պատասր առածքական և դիւրա ծալլուող ըլլալուն պատճառաւ, կարելի է հեշտիւ տեղափոխել ու առաջանակատներու վրայ:

Բ. Զիգ պատեանվ ուղղելիներ. թէ և երկրի վրայ տեղափոխելու անյարմար, սակայն օդոյ հոսանքներուն զիմակալող ըլլալով անվտանգ կը նաւորեն: Schwarz և Zeppelin տիպարները այս զրութեան կը պատկանին. իրենց ներքին պաղլեղածնէ կմախըը ծիգ կը բռնէ գունդին պատասր, որով հովերու հակառակ փչումներու ատեն օդապարիկը ձեւ չի փոխեր, յառաջացման և զիմակալութեան առանցքները իրացու մերձ կը գտնուին. վիթխարի տեսք կ'ունենան, արագընթաց կ'ըլ-

լան և մինչև 500 հազարամեդր տեղ կը ճամրորդեն՝ առանց զետին իջնել հարակադրուելու:

Գ. Կիսամեկուն ուղղելիներ. ասոնց մէջ վերոյիշեալ երկու զրութիւնները մասնակցութիւն կ'ունենան. Ջրանական՝ լրապատի, Բաղրի, Լիպկրդ, Ռեկֆիւպիդ օդանաւերը՝ կիսամեկուն ուղղելիներ են. Գերմանացուց կրասը և իտալացուց լինեարուոյ տա վիճային կիսամեկուն ուղղելիներ են: Իտալացից ունին նաև ուրիշ ուղղելիներ որոնց ստուգիւ Զերբեյիններու հետ կարող են մրձակցիւ:

ՍԱԿԱԾԱԿԱՆՆԵՐ. — Սաւանակներու զիմանար տիպարներու վրայ արդէն տեղեկութիւններ տուած ըլլալով, համառոտիւ կ'ըսնեն թէ՝ այսմ:

Ա. Ամէն օր ախոյեան սաւանակները օդոյ մէջ եղերեղական պայքարներ կը մրեն, անլոր և վայրագ կոփներ կը կատարեն յեղյեղուկ և անհաստատ մթնուորուի մը մէջ, ներկայիս օդային մարտիկներն հանդիսանալով:

Բ. Կը ծառայեն իրեն մարդատար, իրք քոյքեր տեղափոխող, իրք ուղային թղթատարական նոր նամակարեններ:

Գ. Պատերազմի տաեն զերազանցորէն՝ դէտ, խուզարկու, լուսանկարիչ՝ գործիւներն են:

ԻՆՔՆԱՇԱՄԹԵՐ. — Զանազան յօդուածներով և պատկերներով ասոնց մասին ևս տեղեկութիւններ տուած ըլլալով, կը բաւականանց բսելու՝ որ զվահատորարար երեք տիպարի ինքնաշարժեր գոյութիւն ունին.

Դ. Թերեւ ինքնաշարժեր, որոնց կնդրիւով կը յառաջեն, գեղեցիկ տեսք ունին, արագ երթեւեկութեան կը ծառայեն՝ հրամանատարներու և զօրավարներու տեղափոխութեանց համար:

Ե. Եսեր ինքնաշարժեր, կնդրիւով կամ շոգիով կամ կնդրիւած-եկեկութեամբ յառաջացող, մեծամեծ կառեր, բեռնաբարձ սայլեր են՝ որոնց բազմաթիւ զօր-

քեր, ուազմամթերքներ, հրեստանիներ, հեռազբական, հեռախօսական և այլ գործիներ և պաշարներ կը տեղափոխին երազ և կազմակերպեալ մեթոններով. նաև երկաթավեաց կառախոմերեր կը բաշական կը տանին: Գերմանական և Աւստրիական յաջողութիւնները զիսաւորապէս ինքնաշարժ կառցերու պարտական են:

Գ. Ջրահատոր ինքնաշարժեր. ասոնց առաջին օրինակները Գերմանց և Ավստրիացից ուազմանակատ յղեցին. բայց այժմ Ֆրանսացից, իտալացից և մանաւանդ Անգլիացից իրենց կատարելազործած, մեծիք և տարօրինակ զրահապատ ինքնաշարժերով և բանքերով՝ այնպիսի նախճիրներ կը գործեն տևոտններու շարքերուն մէջ՝ որ այլ ևս յաջողութեան և յաղթութեան նժամը զաշնակիցներու կողմը հակած է:

Կան նաև սաւառնակ հալածող զրահաւոր ինքնաշարժեր, որոնց հրանօթներու բացուածցը 0.05 մ. տրամագիծ կ'ունենայ և մինչև  $70^{\circ}$  դէպ ի վեր հակելու դիւրութիւն:

Անթել. Հերթակրոնիթիւն. — 1900էն սկսեալ ամէն պետութեան բանակին մէջ կը ներուծուէր անթել հեռազբութիւնը. և այժմ գրեթէ ամէն նաևտարօմիզ և ամէն զրահաւոր ունին անթել հեռազբութեան գործիներ, Յամացային շարքուն զօրաբանակներ՝ թիթէ կազմութեամբ անթել հեռազբական կայաններ կը տեղափոխին՝ ուր որ հարկը պահնաջն, որոնց լուրերը մինչև 150 քլիոմետր և աւելի հեռուներ կը հասցնեն: Կատարելազործեալ զորութիւնը գերմանները ունէին, սակայն այժմ Անգլիացիք, Ամերիկացիք, Ճարտանները, Գերմաններէն վար չեն մնար: Նախ Անգլիացիք գործածեցին անթել հեռազբութ՝ Անկլոյ-Փօէս պատերազմի ատեն, ապա Ռուսական պատերազմի ժամանակ: Իտալիոյ զօրաբանակին մէջ՝ Մարգարոնիի գիւտը սաստիկ տարածուած է:

Հեմունդութիւն. — Մովորական Մորսի զրութեամբ հեռազբութիւնը զլիաւոր և անձրածեշտ տարրը կը ձևացնէ զօրաբանակներու հաղորդակցութեանց համար. ուստի պատերազմը հոչակուելուն՝ ամէն պետութիւն իրեն սեպհականց հեռազբութեան պաշտօնաւունները, նորանոր կայեաններ, հեռազբական գիծեր հաստատելով, բոլոր երկրին ծովային և ցամացային հաղորդակցութեանց կեղրունները կապակցելով՝ ընդհանուր սպայակոյսի և հրամանաւորութեան հետ: Ամէն պետութիւնն ունի իր հեռազբական և հեռախօսական զինուորական մարմինը՝ որոնք կը պաշտօնավորեն ամէն տեղ:

ՏԵՍՈՂԱԿԱՆ ՀԵՐԱԳՐՈՒԹԻՒՆ. — Մօրսի զրութեամ վրայ հաստատուած է լուսելէն նշաններով. մասնաւորապէս զիշերը զինուորական ջոկատներ և հեռաւոր ապաստանարաններ իրարու լուր կու տան, ի հարկին գործածելով, քարիւզի, ասիսէկէնի, կնդրիսի կամ ելեկուորութեան լուսուոյ արդիւնքը, ցորեկ ատեն արենու լոյսը օգտակար կ'ըլլայ: Բարդ և արժէքաւոր գործիները դիրքաւ կը տեղափոխուին բարձունք բարձունք, լեռնէ նովիտ, սահմանազլուէս ուազմանակատ, և այլն:

ՀԵԽԱՆԱՑՈՒԱԿԱՆ ՀԵՐԱԳՐՈՒԹԻՒՆ. — Փոքր հեռաւորութեանց համար, ինչպէս է նաւէ մը դէպի ուրիշ նաւ, թերդէ մը առ ուրիշ մօտակայ թերդ, լուրեր կը հազորդեն՝ գունաւոր գրօշակներ շարժելով՝ հանդիպակաց զինուորները: Այս դրութեան այրութիւնն ալ Մօրսի մեթութին վրայ հաստատուած է:

ՀԵԽԱՆԱՑՈՒ. — Նախ Ճարտանացիք Ռուսաց դէմ պատերազմի ատեն գործածեցին հեռախօսը և լաւ արդիւնքներ ստացան: Դիւրաստը գործիներ և կատարելազործեալ կազմուածներ այժմ ամէն ազգի զօրաբանակներու և զօրանոցներու մէջ գոյցիւն ունին և հետզհետէ ծաւալ կը գտնեն:

ՃԱՆԱՊԱԼՀՈՐԴ ԱՊԱԽԱՆԽԵՐ. — 1870ի պատերազմի ատենէն կը սկսին մրան-սացից բանակի մէջ ճանապարհորդ աղաւ-նիներ գործածել՝ պաշարուած և հեռաւոր վայրերէն լուր ստանալու համար։ Աղաւ-նին մէկ տարեկանէ աւելի պէտք է ըլ-լայ իր պաշտօնը լաւ կատարելու համար։ իսկ Յէն մինչև 7 տարիք ունեցողը յոյժ գո-հացուցիչ կերպով կը ծառայէ։ Լիէժի և Անվերսայի աղաւնիներու ցեղերը ամենէն աւելի ուշիմներն են և տոկունները։ միջին հաշուով վայրէինի մը մէջ 1000 մեղր տեղ կը թոշին՝ նոյն իսկ թէթէ բամիի հակառակ։ Մշուշ, ցուրտ, ծիւն և սաս-տիկ քամին արգելը կ'ըլլան աղաւնինե-րուն երազ թափշին։ Արշալոյսէն սկսեալ մինչև երեկոյ կարող են ճամփորդել արե-մուտքէն առաջ տեղերնին հասնելու են՝

բանի որ գիշերը չեն կրնան ճամփորդել։ 1000 գիլումերը տեղ կրնան թոշիլ։ Յա-մարէ ոչի ի ծովեղերեայ նաւատորմիզներ ևս թղթատարութին կարող են ընել։

ՇՈՒԽԵՐՈՒ ՊԱՇՏՈՆԽԵՐ. — Պատերազմի ատեն վաղ ժամանակէ ի վեր շուները զո-րաբանակներու կը հետեւէին։ Հին յոյն պատմիչներու ու ժիշտ և ժօղ զարերու յի-շատակարաններու մէջ՝ պազմական շունե-րու գէպէրեր կը պատմուին։ Այժմենան պա-տերազմներու ատեն զօրաբանակներու ըն-կերացող շուները, պահանորդի, թղթա-տրի, վիրաւորեալներ խուզարկելու, սննդելէն, ռազմանիւթ և զրամ փոխա-զրելու կը ծառայէն երագութեամբ և հա-ւատարութեամբ։

Հ. Ներսէս

•○•

## ՔՈՒՆ ԵՒ ԴԱՐՄԱՆ ՔՆԱՏՈՒԹԵԱՆ

— \* — \*

**Գ**ԻՒՏՆԱԿԱՆՆԵՐԷՆ գուցէ ոչ ոք կա-ըսդ ըլլայ, ի՞նչ է քուել՝ հարցման ստոյգ և գոհացուցիչ պատասխան մը տալ։ Սա-կայն կը պատասխաննեն հետևեալ հար-ցումներուն։ ի՞նչ բանի կը ծառայէ ցու-նը. ո՞րբան պէտք է քննանալ ապրելու հա-մար։ քննատութեան դէմ պատերազմելու համար ի՞նչ միջոցներու պէտք է դիմել։

P. G. Stiles բնախօս՝ ղղային դրու-թեան մասին հրատարակութեանը մէջ կ'ը-սէ. « Քունի նպատակը յայտնի է, այ-սինքն բունը վիճակ մ'է խաղաղութեան՝ յորում ապրող էակին տեղական կամ ընդ-հանուր հիւստածքներու չափազանց կո-րուստները կը փոխանակուին »։ Կ'ըսէ մի և նոյն հեղինակը. « Եատեր կը հաւաս-տեն թէ բունի պէտքը՝ անունդի պէտքէն աւելի անհրաժեշտ է »։ և այս ճշմար-տութիւն մ'է, Աւրիշ բնախօսի մը հա-

ւաստումն ալ սա՞ է. « Քունի բացարձակ զրկումը աւելի շուտով մահառիթ կ'ըլլայ՝ ցան անունդի բացարձակ պակասը »։

Տօքթ. G. W. Crile, յետ շատ մը փորձելու՝ կրցած է հաստատել որ ապրե-լու բոլոր միւս պայմանները նպաստաոր ըլլալով՝ հանդերձ, կենդանի արարածները օ կամ առ առաւելն 8 օրէն աւելի չեն կարող ապրի՝ առանց քննանալու կըսէ նաև թէ. « կենդանւոյ մը զիտակցական վիճակը՝ ուղեղի և լիարդի վնասով (կամ սպառումով) կը պահպանուի, աշխատանք, յուզումն և զրգուիչ գոյացութիւններ կեն-դանւոյ գործարաններու մէջ խանգարում առաջ կը բերէն։ Քունը բոլոր սայն օրի-նակ վիասները կը զարմանէ, հետեւարար ցունը հացի և օդի հաւասար օգտակար է »։

ՔՈՒՆԻ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՏԵՆ. — Քնա-